

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ՆՈՐ ԼՈՅՍ ՄԸ

ԱՍՏՈՒԱՆՈՒՆԶՈՒԿԱՆ ՉԻՂԵՂԵՂԻՆ ՎՐԱՅ

Աստուածաշունչը կը պատմէ թէ հազարաւոր տարիներ առաջ մեծ հեղեղ մը պատահած է, — Նոյեան Զրհեղեղը սուտը: Ոչ ոք մտքէ կ'անցնէր խնդրի առարկայ ընել այս պատմութեան ճշմարտութիւնը, մինչև որ մօտ ժամանակներ երբ իրենք չիրենք քաւական խմատուն կարծողներ կան գայն ծաղրելու, Աստուածաշունչի սուրիչ հրաշայի պատմութիւններուն հետ: Մօտիկ տարիներու մէջ, սակայն, գիտութիւնը իր անողոք լոյսը արձակած է այս պատմութիւններէն շատերուն վրայ, և ապացուցած՝ անոնց իրական զէպքեր ըլլալը: Ասոնցմէ մէկն է Զրհեղեղի պատմութիւնն ալ, որուն ճշմարտութիւնը, զոնէ իր ընդհանուր գիծերուն մէջ, Նոյնքան լուսատառուած է որ ո՛չ ոք կրնայ կասկածիլ այդ մասին, բացի անոնցմէ, որ անձանօթ են ներկայ գիտութեան: Զրհեղեղին ասեղծուածային պատճառը լուսարանելու համար Վիսուրիւն և Վիւս թերթին խմբագիրը Է. Կերնսպօք (H. Gernsback) փորձ մը ըրած է, զոր կ'ամփոփենք Պոսթերի կոյտ թերթէն քաղելով:

Արհեղեղին չորս ապացոյցներ

Ամէնէն յառաջ, բացի քանի մը Ափրիկեան ցեղերէ, հեղեղի պատմութիւններ կան աշխարհիս բոլոր երկիրներու ժողովուրդներուն մէջ, ըլլան Եւրոպական, Ամերիկեան, Ասիական, կամ Աւստրալեան: Բոլոր այս ժողովուրդներ կամ ցեղեր ունին պատմութիւն մը որ աւանդուած է բերել բերան, թէ այսպիսի մեծ Զրհեղեղ մը պատահած է հազարաւոր տարիներ առաջ: Կա՛ն նաև շատ մը երկրաբանական պատճառներ, որոնք կը սորվեցնեն մեզի թէ մեծ Զրհեղեղ մը իբրպէս պատահած է: Փրօֆ. Կ. Ֆ. Բայթ « Նոյեան Զրհեղեղին երկրաբանական ապացոյցը » յօդուածին մէջ կ'ըսէ.

1.— «Արեմտեան Եւրոպայի մէջ կա՛ն

երկրի բազմաթիւ պատահածքներ, որք լեցունկ են կենդանիներու ոսկորներով, որ խառնիխուռն գանդուած մը կը ներկայացնեն. կենդանիներ, որ մեծապէս այլազան տեսակներու կը պատկանին. այս ոսկորներուն խառնուած են ժայռի անկիւնաւոր կտորներ և հող ստանց սեւ արուեստի. բայց պատահաբար կը գտնուին ասոնց հետ մարդու ձեռքով շինուած դործիքներ ալ: Ասոնք հետզհետէ չեն կրնար դիզուած ըլլայ, որովհետև կենդանիներու ամբողջական կմախքներ ամենեւին չկան անոնց մէջ, և սակէ զատ ոսկորները չեն մաշած: Ուրեմն, յայտնի է որ ասոնք լեցուած էին ընդհանուր ազդեցութեամբը տեղափոխուող ջուրերու այնպիսի ալիքի մը, որ ամէն ինչ կը քէշը իր առջեւն:

2.— Զրազեակներու ոսկորներուն ահագին կուտակումը Սան Կիրօյի (San Ciro), քարայրներուն մէջ, Բալերմոյի մօտ, Միկիլիա Կղզիին վրայ, ուր ամօղջ երամակները այս կենդանիներուն, որոնք հիմայ Հարաւային Ամերիկայի մէջ միայն կը գտնուին, անշուշտ ապաստան մը փնտնելին բարձրացող ջուրերուն զէմ այն ընդարձակ քարայրներուն մէջ, որ կը բացուին կրիֆոն լեռան խորտուրորտ գահաւանդներու ստորոտը:

3.— Բեկոային փոկին գոյութիւնը Պայքայ լիճին մէջ (Ռուսիա) որ ովկիանոսէն 2000 մղոն հեռու է և 1680 սոր ալ բարձր անոր մակերևույթէն:

4.— Չինաց այն պատմական աւանդութիւնը, որուն համաձայն ջուրերու այդպիսի խոշոր գանդուած մը գոյութիւն ունեցած է այն գաւառին մէջ որ ծանօթ է Հան Հայ (Han Hai) անունով:

Լեռան գագաթներու վրայ խեցիներ

Այստեամենայնիս, Փրօֆ. Բայթ կը կարծէ թէ հեղեղը պատահած է սառնային շրջանին, որ այդ միջոցին սառի սոսկալի ծանրութիւն մը կուտակեց Հիւս. Կիսագունդին վրայ, մասնաւորապէս Ամերիկայի և Եւրոպայի մէջ: Փրօֆ. Բայթ ասիկա կը վերադրէ այս ցամաքներուն վրայ ամբարուած մօտաւորապէս 250 սոր բարձրութեամբ ջուրի անապին քանակութեան, որ սովորաբար ջուրէն բարձրացու և ապա ետ

գարձաւ հալելով, յառաջ բերաւ հեղեղը
ցամաքներու վրայ:

Բաւական լաւ բացատրութիւն մըն է
ասիկա, բայց չի գոհացներ այն պատճա-
ռով որ հալող սառեկը կրնային միայն
կամաց կամաց թողուլ ջուրերը, և էթէ հե-
ղեղ մը պատահեցաւ այս կերպով, ասիկա
հարիւրաւոր տարիներ ասած պէտք է ըլ-
լայ ջրհեղեղի մը յանգելու համար: Այս-
պէս՝ ջուրերու ցամաքներուն վրայ բարձ-
րանալը, եթէ պատահած է ատանկ բան
մը, պէտք է եղած ըլլայ գրեթէ անզգալի
կամացութեամբ մը:

2. Կերնսպաք վերջերս աւելի խելքի
մօտիկ պատճառ մը գտաւ բացատրելու
համար թէ ի՞նչպէս կրնար պատահած ըլ-
լայ պատմական ջրհեղեղը. «Թէ հեղեղին
պատճառը սփկիւնտներն էին ևւ ոչ թէ
անձրևը» կը գրէ ան, «կրնայ ապացուց-
ուիլ նոյնիսկ Ս. Գրական պատմութենէն,
որուն համեմատ ողորումը առաջ եկած է
ո՛չ այնչափ անձրևներէն որչափ երկրի
բոլոր խորունկ աղբիւրներուն պոթլուս-
ներէն: Պարզ լեզուով ասիկա մէկ նշա-
նահութիւն միայն կրնայ ունենալ, այսին-
քըն», ովկիանոսին ջուրերը»:

«Թէ այս ջուրերը իսկպպէս ովկիանոսի
ջուրերն էին. շատ լաւ կրնայ ապացուցուիլ
այս իրողութեամբ թէ ձովային կենդան-
եաց բրածոյ խեցիներ գտնուած են ամէ-
նէն բարձր լեռներու զագաթներուն վրայ՝
աշխարհիս ամէն մասերուն մէջ, բացի քա-
նի մը Ափրիկեան լեռներէն»:

Լուսին կամ գիսաւոր մոլորակ

Փրօֆ. Կերնսպաքի հեղեղի մասին տը-
ւած բացատրութիւնը շատ պարզ է, և ա-
սիկա զիւրաւ կրնայ պատահած ըլլալ հե-
տեակ կերպով:

Եթէ երկնային մարմին մը երկինքի
մէջ իր թափառումներուն ժամանակ երկ-
րին բաւական մօտէն անցաւ, այսինքն,
10,000 կամ 12,000 մղոնի միջև, կասկա-
ծելի և ոչ մէկ խնդիր կայ՝ թէ այդպիսի
հանդիպում մը կրնայ կործանում պատճա-
ռած ըլլալ երկրի վրայ: Հոս խնդիր չի կըր-
նար ըլլալ թէ ի՞նչ էր այդ մարմինը: Ա-
սիկա կրնայ եղած ըլլալ նոյնիսկ մեր լու-
սինը, կամ որ և է մէկը միւս մոլորակ-
ներէն, կամ նոյնիսկ արտակարգ մեծու-

թեամբ գիսաւոր մը, երկրի շափ խոշոր
զանգուածով մը, կամ նոյն խիկ պզտիկ՝
լուսինին շափ՝ կամ անկէ ալ աւելի պրզ-
տիկ, անցնելով երկրի բաւական մօտէն,
ըսենք՝ 2,000 մղոն: Այն ատեն փոխադարձ
ձգողական ուղղեցութիւնները պիտի կըր-
նային վերցնել ձովի ջուրերու անագին
ալիքներ, ոչ միայն երկրի վրայ այլ նաև
միւս երկնային մարմինին վրայ, եթէ ա-
նոր վրայ ալ ջուր կար:

Արդ էթէ նոյ, ինչպէս որ կ'ենթադ-
րուի իմաստուն մարդ մը եղած է. որ ան-
տարակոյս կրցած է նախատեսել ըլլալիքը
աստղաբաշխի մը պէս, որ կրնայ տարի-
ներ առաջ գուշակել զիսաւորի մը վերա-
գարձը: Սովորաբար կ'ենթադրուի թէ ջըր-
հեղեղը պատահած ըլլալու է 2348 ին Ն. Ք.,
եթէ ընդունինք որ մարդ մը բաւական
խելք ունէր տապան մը շինելու շափ, այ-
սինքն՝ նաւ մը 500 ոտք երկայն, ևւ 50
ոտք խոր, ինչպէս նկարագրուած է Ս.
Գիրքի մէջ, նաւ մը զոր շատ լաւ կերպով
կրնանք համեմատել այսօր ովկիանոսը կըտ-
րող ճամբորդի շոգենաւի մը հետ, այդպի-
սի մարդ մը պէտք է որ ունեցած ըլլայ
մանաւանդ յայտնի ուշիմութիւն մը: Անի-
կա կը հասկնար աստղաբաշխութենէն, և
հաւանաբար կրնար գուշակել այն ժամա-
նակը, ուր պիտի պատահէր երկու մար-
միններու, այսինքն՝ երկրի և տարօրինակ
մոլորակին իրարու հանդիպումը: Եւ ան
բաւական միջոց պիտի ունենար շինելու
համար իր տապանը, ևւ հետեւաբար գերծա-
նելու գալիք ջրհեղեղէն:

Այս բացատրութիւններէն ետքը կըր-
նանք երևակայել թէ ի՞նչ պիտի պատա-
հէր եթէ երկիրը և միւս երկնային մար-
մինը շատ մօտ գային իրարու, այսինքն
10,000 մղոն: Պէտք է գիտնալ որ այսպի-
սի հանդիպում մը չէր կրնար երկար տե-
ւել: Վասնզի երկիրը շատ արագ կը շար-
տի իր ձիւրին մէջ, այսինքն օրական շուրջ
1,600,000 մղոն արագութեամբ մը: Հետե-
ւաբար շատ հակառական և արագ պիտի
ըլլայ փոխադարձ ձգողականութենէն յա-
ռաջ եկած աւերը:

25 մղոն բարձր ակիֆ

Երբ երկու մարմիններ իրարու կը մօ-
տենան, երկրի ովկիանոսային ջուրերը,

որ ամենէն կակուղ նիւթն են կարծր երկրին, պիտի քաշուէին «երկինքի բարձրութեան», բոլորովին առկախ մնալով այն միջոցին մէջ, որ իրարմէ կը զատէ երկու երկնային մարմինները:

Յէ ովկիանոսին ջուրերը որ եւ է տեղէ մը վեր բարձրացած պիտի բլլան 10 էն մինչև 25 մղոն բարձր տիտանեան ալիքներով, շատ բանաւ որ վարկած մընէ ստիկա: Զուրբութեան բարձրացումը անշուշտ արագ պիտի բլլայ, և անհրաժեշտօրէն անմիջական աւեր պիտի չպատճառէ ուրեմն. բայց այն վայրկեանին երբ երկու մարմինները կը բաժնուին իրարմէ, ջուրերը բնականաբար պիտի նահանջեն խուժումով մը, և պիտի ողողեն ցամաքները՝ ամենաբարձր լեռներու կատարներէն ալ վեր:

Պէտք է դիտել որ երկրին ջուրերը կը ծածկեն անոր ամբողջ մակերևոյթին հինգ օթերորդը: Արդ՝ եթէ ճիշդ է այս տեսութիւնը, նահանջող ջուրերը պիտի խուժեն երկրագունդի գրեթէ բոլոր ցամաքներուն վրայ: Այս տիտանեան խառնակութիւնը վայրկեանական ալ պիտի չլլայ: Յառաջ եկած վիթխարի ալիքները անմիջապէս պիտի շխաղաղին, և ալիքներու թափը հաւանաբար բաւական պիտի բլլայ պատճառ դառնալու որ ջուրերը արշաւեն երկրի շուրջը շատ մը օրեր: Կրնայ նոյնիսկ ամիսներ տեսել ինչ ինչ ցամաքներու համար, մինչև որ ջուրերը պարպուին. անկասկած նոր ովկիանոսներ երևան պիտի գան, իսկ հիններն ալ տեսականապէս ցամաքներ պիտի բլլան: Ասոր վկայ է Փրօֆ. Բայթի գիտողութիւնը շինական Հան Հայ բուռած պատմական ովկիանոսին նկատմամբ:

Յէ այսպիսի խառնակութիւն մը սրշափ կրնայ երկար տեսել մինչև որ ովկիանոսները վերջնականապէս նորէն գան հանգչին, այժմ անկարելի է գիտնալ, բայց անկասկած ժամանակը բաւական երկար պիտի բլլայ: Լաւ ծանօթ երեւոյթ մըն է որ ամպի պայթում մը երբեմն կ'ողողէ երկրի մը մէկ մասը քանի մը օր, մինչև որ ջուրերը վերջնականապէս քաշուին, հոգին մէջ քամուելով կամ գետերու միջոցաւ տարուելով: Այսպիսի տեղական ողողում մը հաւանաբար միջին հաշուով մը 10 կամ 15 սաքէ աւելի խոր չ'ըլլար:

Ուրեմն, եթէ օրեր պէտք են որպէս զի ջուրերը քաշուին ասանկ զուտ տեղական բանէ մը, ս'ըքան երկար պիտի տեսէր ջուրերուն վերջնականապէս անհրեւութանալը, եթէ որ եւ է տեղ 10 էն 25 մղոն խորութեամբ ովկիանոսային ալիք մը աւելը երկիրը:

Հայացուց
ՆՈՒԱՅՐ ՍՐԿ. ՊՅՂՍՐԵԱՆ

ՄՍՏԵՆԱԽՕՍԱԿԱՆՔ

Ա.

ՀՈՒՆՎԵՐԼՈՒԾՈՒՄ. Գրեց ՏՐ. Գ. Ա. մատեան-Տ. Գ. Հրազդան, 1925 Պէյքուք, էջ Կ. + 38. զին 20 Ս. Գ.

Գրքոյկին հեղինակը այսպէս կը ծանօթացնէ իր նիւթը «Երկու խօսքին մէջ».— Լոզեմբուրգում ծրնունող առած օրէն մինչև իր այսօրուան վիճակին վրայ եթէ մարդ ընդհանուր ակնարկ մը նետէ, կը տեսնէ թէ ան ի՛նչ հետաքրքրական փոփոխւմանցած է: Սոսկ վարկած մը իր սկզբնաւորութեան, յետոյ եղած է դարձանումի մեթոս մը. ապա դարձած է տեսութիւն մը, ի վերջոյ վարդապետութիւն մը, հոգեբանական հոսանք դարձող մը եւ ան այսօր արդէն գիտութիւն մը եղած է: ... «Այսօր գանձազան գիտուններ հոգեվերլուծումով կը գրաղին: Բացի հոգեբոյժ բժիշկներէն, մանկավարժներ, հոգեբաններ, ընկերաբաններ, փիլիսոփաներ, գրագէտներ, արուեստագէտներ եւս անով կը պարտապիս եւ զայն կը մշակեն: Ասանցմէ խորքանշխարհ, կ'աշխատի անկէ օգտուիլ իր մարզին մէջ»:

Բայց ի՛նչ է այս նոր գիտութիւնը, որուն կարեւորութիւն կուտան, բայց բժիշկներէն, վերոյիշեալ շատ մը գիտնականները. ներկայ գրքոյկը բաւական զարգացած մը կուտայ այդ մասին. ըստ հեղինակին առաջադրութեան՝ թէ իր նպատակն է այս գիտութեան Հայք Ֆրոյտի «տեսութիւններուն մասին հակիրճ ուրուագիծ մը նեկայացնելը»:

Գրքոյկը գրուած է պարզ եւ հասկնալի լեզուով մը. Տեղ տեղ եթէ աւելի ընդարձակ խօսքեր ազէկ պիտի բլլար: Տպագրական սխալներ սպրդած են հոս հոն. - փոքրիկ թերութիւն մը:

Հեղինակը շատ օգտակար գործ մը կատարած է իր սոյն գրքոյկին միջոցաւ ծանօթացնելով հոգեվերլուծումը, իր գլխաւոր գիծերուն մէջ, հայ հասարակութեան: Լոզեմբուրգում մը այնքան հետաքրքրական եւ օգտակար գիտութիւն մը կը ներկայանայ որ մարդ կը մղուի իսկոյն ասոյն անցին զիմելու աւելի ընդարձակ տեղեկութիւններ առնելու համար: Գծախտարար մեր լեզուով ուրիշ հրատարակութեան մը ծանօթ չենք: Հեղինակը արժանի է շնորհակալութեան իր ըրած այս ծառայութեան համար:

Ն. Ս. Գ.